

ՏՈՒՐ ԻՆՑԻ այդ կիրքերէն, ցնցէ՛ զանոնք դուն այսօր.  
 Թող սրբացնող կաթուճէդ ժառանգեմ շեշտ մը հրզօր,  
 Որպէս զի երբ ճամբուս վրայ ըստուեր մը ինձ դարանէ,  
 Ձը փշրէ զիս հարուածով մ'իւր կերպարանքը դժնէ:

Դու սէրն եղիւր իմ լանջըիս յորդ կոհակներն ամպրոպող  
 Դու ջահն եղիւր և միտքըս թեզմէ բոցեր առնէ թող.  
 Դու անձանօթ Աստուածը՝ հոծ իղձերուս աղցաւոր.  
 Խորհուրդներուս վըրայ դի՛ր միշտ խորհուրդըդ գերազօր:

ԵՂԻԱ ՄԷԼԻՔԵԱՆ

## ՅՈՒՇԱԳԻՐՔ ՌՈՒՍԱՄԻ

### ՄԱՄԼՈՒԻՔ ՄԵԾՈՒՆ ՆԱԲՈՒԼՈՒՆ

(Տես Բազմ. էջ 415)

Շէյխին քով ևս բաւական դրամ վաստակեր էի: Շատ անգամ անոր տունը կու գային զիւղերու զլխաւորներն, որոնք կը բերէին իրենց տիրոջ հարկեր, զորս պարտական էին հատուցանել ամէն տարի, և Շէյխ-Էլ-Պէջրի ընծայ կու տար անոնց իւրաքանչիւրին վերնագգեստ մը և կաշմիր մը. և ես Մամլուքներու վերակացուն ըլլալով՝ ինծի կ'իշխար անոնց վերնագգեստ և կաշմիր տալը: Երբեմն ձեռքս կու գար երեք չորս հարիւր ֆրանգ, և ես միշտ խնայողութիւն ընելով՝ մօրս կը դրկէի, բայց բնաւ առիթ չունեցայ զինքը տեսնելու:

Ամէն օր ձի կը հեծնայի Շէյխին հետ, որ ստէպ կը ճաշէր սպարապետին հետ, և այս պահուս էր որ խորհուրդ կ'ընէին քաղքին ու բանակին վրայօր:

Սպարապետն իւր բանակին մեծ մասն առնելով գնաց Սէն-ժան տ'Ալքըր աննւլու համար: Քաղքին ստորոտը հասնելով՝ շատ յարձակումներ ըրաւ մինչև վերջին պարիսպը՝ իւր հետն ունեցած նոսակաւորներն մտեր էին քաղաքը, բայց դժբախ-

տարար, պաշար չունենալով չկրցաւ յաջողիլ ու վերադարձաւ Գահիրէ՛:

Հոն հասնելէն վերջը, երբեմն թուրքի զգեստ կը հագուէր նա, և կ'ըսէր, թէ այլ ևս Գաղղիա պիտի չդառնայ, և թէ թուրքի պէս պիտի թլփատուի ու Եգիպտոսի թագաւոր պիտի ըլլայ: Ամէնքը գոհ էին այս բանիս վրայ, անոր վրայ մեծ վստահութիւն ունենալնուն պատճառաւ, բայց նա այս բաները կ'ընէր լաւ կերպով խաբելու համար թուրքերը: Տասնուերկու օր վերջը մեզի իմացուցին որ թուրքաց բանակ մը ցամաք կ'իւլէ. սպարապետն իսկոյն մեկնեցաւ Միւրա զօրավարին հետ, առաջնորդելու համար Աղերքանդրիոյ գաւառին մէջ գտնուող բանակին: Այս միջոցին, Շէյխ-Էլ-Պէջրի նոր Մամլուք մ'առաւ, ինձմէն շատ աւելի տարեց, և անոր յանձնեց իւր բոլոր Մամլուքներուն հրամանատարութիւնը: Եւ Շէյխն այս իշխանութիւնը անոր տուաւ ինծի առանց բան մ'ըսելու առաջուրնէ, նոյնպէս խոստացաւ անոր

1. Առաջին անգամ տեսայ ես Պոնափարոը կըր կը դառնար Սէն-ժան տ'Ալքրէն: Էլ-Պէջրին անոր ընդառաջ գնաց իւր Մամլուքներով. բոլոր մեծամեծ մարդիկ մեզի հետ էին: Սքանչելի սե ձի, բոլորովին մամլուքօրէն պտորատուած: Առաջին տեսութեանս տղաւորութիւնը փոշոտած, շնչապառ. հանգրիճուած կօշիկիւր հագած, կաշմիրէ սպիտակ տաքատ, սպարապետի հագուստ: Թուի դէմք, երկայն և տանաւոր փոշոտած մազեր, անձօրուս (Մանօր. ձեռագր.)

կնութեան տալ իւր աղջիկը, որուն համար արդէն ինծի հետ համաձայնած էր, և ամէն բան յարմարացած ։

Շէյխին հրամանով ես ամէն օր կը հսկէի երիտասարդ Մամլուքներուն վրայ թէ՛ փողոցի և թէ՛ գաւթի մէջ քալած ժամանակինն ։ Օր մը, երբ ես իջեր էի մինչև սանդուխին ստորոտը, նոր Մամլուքն ելաւ ինծի ազդարարելու որ սենեակս ելլեմ հակառակ իմ կամբիս, ըսելով ինծի թէ ինքն իմ վերակացու է, բայց ես չուզեցի հնազանդիլ անոր, ըսելով « Այո՛, վեր կ'ելլեմ, բայց դու ալ ինծի հետ պէտք ես գալ » ։

Տունը երկու երիտասարդ Մամլուք ունէի, որոնք եղբոր պէս կը սիրէին զիս ։ Երբ սենեակս ելայ՝ հարցուցի նոր Մամլուքին, թէ « Ի՞նչ իշխանութեամբ ինքն կը հրամայէ ինծի, նա պատասխան տուաւ, թէ « Պարտական չէ ինծի հարիւ տալու », և ահա ասոր վրայ սկսաւ մէջերնիս կըսելու ։ Ես անոր վրան ցատքեցի զինքը ծածելու համար, բայց որովհետև ինքն ինքն մէն շատ աւելի մեծ էր, ինծի օգնութեան հասան հետս եղող երկու Մամլուքներն, և ահա երեքնիս միասին անոր վրայ յարձրկելով՝ զանի գետինը տապալեցինք, ես այնչափ ծեծ քաշեցի անոր՝ որ երեսը ուռեցաւ ։ Բայց նա վերջացուց կոխը սանդուխին ստորոտը իջնելով և մնաց հոն ։ Այս միջոցին Շէյխն իւր պալատն էր, ես շատ կը վախէի որ ինծի գաւազանի հարուածներ տայ ընկերս ծեծելու համար ։ Երկու երիտասարդ Մամլուքներն ինծի ըսին « Քնաւ մի՛ վախե՛ր, մենք Շէյխին կ'ըսենք որ դու յանցանք չունիիր, այլ յանցաւորն նոր Մամլուքն էր որ ուզեց հրամայել ու կոռուի Ռուստամին հետ որ բռնաւ պատժոյ չէր արժանի » ։ Կէսօրուան ժամը չորսին ատենները՝ Շէյխն պալատէն իջնելով մտաւ իւր դահլիճը և հրամայեց ինծի խահուէ և իւր ծխափողը բերել, զոր շուտով կատարեցի ։ Բոլոր Մամլուքներն դահլիճը գալով կանգուն կեցան Շէյխ-Էլ-Պէյրին զիմացը սովորութեան համեմատ ։ Յետոյ հարցուց ինծի, թէ « Ո՞ր

է նոր Մամլուքն », ես ալ ըսի « Վարն է », և Մամլուք մը զրկեցի որ զանի վեր կանչէ ։ Երբ մտաւ նա դահլիճը, Շէյխն տեսաւ անոր երեսի վրայի հարուածները, վասն զի աչքերն ու երեսն ուռեր էին իմ իջեցուցած հարուածներէս ։ և որովհետև ես Մամլուքներուն մեծն էի, անոր համար Շէյխն ինծի հարցուց, թէ ինչու տխուր է նա, ո՞վ ծեծած է զինքը ։ Պատասխանեցի, թէ « Ես ծեծեցի զինքը, որովհետև ինչը չէր կենար, կ'ուզէր փողոցը ելլել և ինծի հրամայել » ։ Ասոր վրայ Շէյխն սաստիկ բարկացաւ ինծի՝ ըսելով « Շատ յանցաւոր ես դու այս կերպով ընկերդ ծածելուց համար », և սպառնացաւ զիս Գաղղիացոց ձեռքը տալ և գաւազանի հարուածներ իջնելու ոտքերու տակ ։ ստուգիւ ես շատ վախցայ այս բոլոր սպառնալիքներէն, և իրմէն հրաման ուզեցի որ բացատրեմ նոր Մամլուքը ծեծելուս պատճառը ։ Ես ինծի ըսաւ ։ Այո՛, խօսէ՛, և ըսէ՛ ինծի ճշմարտութիւնը, ապա թէ ոչ խստիւ պիտի պատժեմ զքեզ, քեզի օրինակ մը տալու համար ։ Ես ալ ըսի իրեն ։ Այո՛ ես բան մը չեմ ծածկեր քեզմէ, կ'ըսեմ քեզի ճշմարտութիւնը ։ դու եկար որ ամէն բան ծածկեցիր ինծիմէն ։ Ինչ զիս մինչև հիմայ վերակացու անուաներ էիր թու ծառայութեանդ մէջ եղող քսանուհինգ Մամլուքներուդ, ես կը համարէի որ օր մը երջանիկ պիտի ըլլամ ամուսնանալով թու աղջկանդ հետ, որուն համար ինծի խոստում տուեր էիր, և նոյն իսկ սպարապետն համաձայնե՛ր էր այս բանիս ։ Բայց հիմայ կը տեսնեմ որ նոր ու չար Մամլուք մը ինծի հրամաններ կու տայ, որուն խոստացեր ես աղջիկդ, առանց ինծի առջուց բան մը բսելու, որպէս զի ես ալ կարենայի անոր հնազանդիլ իրրեկ թու կողմանէդ կարգուած, որուն չէի կրնար հնազանդիլ առանց թու որոշ հրամանդ գիտնալու ։ Ահաւասիկ հոռ ներկայ են Մամլուքներն, հարցուցէ՛ք իրենց, թէ ես յանցանք ունի՞մ, թէ երբէք պակասե՞մ եմ ծառայութեանս մէջ ։ Այն ատեն նա ինծի ըսաւ ։ « Ի՛ շատ լաւ ։ ես զինքը անուանեցի

վերակացու, այս է իմ կամքս, պէտք է որ ամէն ոք հնազանդի իրեն, եթէ դու գոհ չես՝ ես զքեզ կու տամ Գաղղիացւոց»։ Ես միշտ վախի մէջ էի որ այս խոզարայ մարդն ինձի գաւազանի հարուածները տայ։ Ըսի իրեն «հիմայ հասկըցայ հրամաններդ, կ'երդնում որ պիտի հնազանդիմ անոնց»։

Բարերարտարար, այս ամէն բան լաւ կերպով վերջացաւ առանց գաւազանի հարուած ընդունելու։ Լսեցի պալատի սեւմորթ կնիկէ մը, որ Շէյխ-Էլ-Պէքրին առաջին կինն շատ վշտացեր է՝ այս եղած բոլոր փոփոխութեան վրայ, և իւր աղջիկն միշտ կու ֆար, որ իւր հայրը փոխեց իրեն ինձի հետ կատարելիք ամուսնութիւնը, և ուզեց կարգել զինքը Արքայ-համին հետ։

Փանի մը օր վերջը լսեցի որ սպարապետն մեծ պատերազմ մը տուեր է Ապուբիբի քով, և թուրքերն գերի բռնուած կամ սպաննուած են։ Միւրա զօրավարն յարձըկած է թուրքերու բանակին հրամանատար Փաշայի նաւին վրայ և կոռուած է անոր հետ և սուրի հարուածով մը կըտրած անոր երկու մատերը և զինքը գերի բռնած։

Սպարապետն կ'ուզէր դառնալ Գահրէ, և կ'ըսէր թէ կ'երթայ բուրբովին հոն մնալու և ինքզինքը թագաւոր անուանել տալու Եգիպտոսի, և ամէն ոք իրեն վրայ մեծ վստահութիւն ունէր։

Երբ Գահրէի հասաւ, սկսաւ ստէպ ստէպ սեղան տալ քաղքին մեծամեծաց։ Շէյխ-Էլ-Պէքրի՝ հաճոյք ընելու համար սպարապետին՝ միշտ զինին կը խմէր արծաթեայ սկահակով որպէս զի չի տեսնուի։ Նա այնչափ վարժած էր զինի խմելու, որ ամէն օր բերել կու տար երկու շիշ, մին՝ զինիի, միւսն՝ օղիի, երկուքը միասին խառնելով կը խմէր ամէն իրիկուն, և բուրբովին կը զինովնար։ Ես զինքը միշտ այս վիճակին մէջ տեսայ բովանդակ իւր կեանքին մէջ։

Օր մը, Շէյխին հետ գնացի ճաշելու Բոնասպարդ սպարապետին քով՝, սեղանի

վրայ ահագին բազմութիւն կար։ Երբ փոքրիկ դահլիճէ մը կ'անցնէի, տեսայ հոն պարոն Եզգինէտը, և իրեն հետ ուրիշ երկու հոգի սեղանի նստած. նա գաւաթ մը կամպանեան զինի հրամցնելով ինձ՝ ըսաւ, « խմէ՛ ասիկայ գէշ շինեը քեզի, Գաղղիոյ ամենէն լաւագոյն զինին է »։ Խմեցի ու սքանչելի գտայ զայն. զիս բռնադատեցին բացարձակապէս երկրորդ գաւաթ մ'ալ խմելու։

Ճաշէն վերջը, ձի հեծայ Շէյխին հետ մէկտեղ տուն դառնալու համար, անցնելիք տեղերնիս միայն հրապարակն էր։ Շէյխ-Էլ-Պէքրի քսանուհինգ Մամուր ունէր. կամպանեան զինին վրաս չափազանց զուարթութիւն մը բերաւ, խենթի պէս պարել կու տայ ձիուս Շէյխին քով։ Շէյխն անդրադարձաւ զուարթութիւնս, և երբ տուն հասանք՝ մասնաւոր ինձի հետ խօսելու համար հարցումներ ըրաւ։ Ես գնացի այն փոքրիկ դահլիճը, ուր ամէն երիկուն կը խմէր նա և կը զինովնար։ Պալատը երթալու անգամ վրան կարողութիւն չկար. նա հարցոց ինձի. « Դու զինի խմեցի՞ր այսօր սպարապետին քով. « Ո՛չ, միայն պարոն Եզգինէտն երկու գաւաթ խմցուց ինձի Գաղղիոյ ամենէն լաւագոյն զինին »։ Այն ատեն ինձի ըսաւ, թէ դու զինով մ'ես, և սպաննացաւ գաւազանի հարուածներ տալ ոտքերուս տակ։ Բայց ես զլուխս կորսնցուցած չըլլալով՝ ըսի իրեն. « Եթէ դու, ղժբախտարար, այս կերպով զիս պատժելու ըլլաս, այն ատեն ես ամենուն պիտի ըսեմ, որ դու ամէն օր զինի և օղի բերել կու տաս, և ամէն իրիկուն կը զինովնաս, իսկ եթէ ոտքերուս տակ հարուած իջնցնել չի տաս՝ այն ատեն բան մը չեմ

1. Տեսայ զինքը Շէյխ-Էլ-Բէքրին քով. Ես սեղանի վրայ կը ծառայէի ընկերներուս հետ. Ապուր. բիւս. Չինաստանի յախճապակի. Բոնասպարդն համար արծաթէ թաս մը. Բերուեցաւ Շամբերտինի զինի. Թուրքերն կը խմէին մի և նոյն շիշէն. և շինքը իրարու անցնելով կ'ըսէին «Ֆիւսի քեզ»։ Կայսրն և իւր սպայա. կոյսն ծալապատիկ նստած էին կրկն բարձի մը վրայ։ (Մանթ. ձեռագր.)

ըսեր, և կ'երդնում զեզի պատուոյ իսս-  
քիս վրայ: Ինծի երևցաւ որ վախցիք էր  
այս իմ սպառնալիքէս, ուստի ինզիրը  
վերջացուց, ինծի ըսելով, թէ «Այս ան-  
գամ մը ներքեմ, բայց եթէ ուրիշ անգամ  
մ'ալ հանդիպի՛ պատճել կու տամ զքեզ»:  
Այս ամէնը լաւ անցաւ, բայց ես միշտ  
սփզոհ էի անոր ինծի ըրած անիրաւու-  
թեան վրայ:

Կ'երևնար որ սպարապետն զիտուարու-  
թիւն ունէր Գաղղիա երթալու. և իրեն  
թարգման պարոն էլիասին ձեռքով՝ երկու  
Մամուրը ուզեր էր իւր ծառայութեան  
համար: Պարոն էլիաս օր մը եկաւ Շէյխ-  
էլ-Պէքրին՝ ուզելու իրմէն այս երկու Մամ-  
ուրքները, որ և տուաւ իրեն: Պարոն էլ-  
իաս ինծի ալ ըսաւ որ՝ «Եթէ կ'ուզես,  
զքեզ ալ սպարապետին քով դնել կու տամ,  
Գաղղիացիք լաւ մարդիկ են և բոլորն  
ալ զբիստոնեայ»: Ես ալ պատասխանեցի  
իրեն, թէ «Շատ լաւ, վասն զի դու լաւ  
գիտես, որ ես այլ ևս երջանիկ չեմ Շէյ-  
խին քով», և պատմեցի իրեն ինծի դէմ  
անոր ըրած բոլոր անիրաւութիւնները:  
Յետոյ, Պ. էլիաս մեկնեցաւ երկու Մամ-  
ուրքներով և զիս տունը թողուց՝ ըսելով  
ինծի «Հո՞գ մի՛ ընեք, ես կը մտածեմ  
զքեզ»: Գրեթէ ապահով էի անոր այս  
գործը յաջողցնելուն վրայ. վասն զի զին-  
քը լաւ կը ճանչնայի Սալա-Պէյի քով ե-  
ղած ատենէս: Երբ էլիասն հասաւ սպա-  
րապետին քով երկու Մամուրքներով միա-  
սին, ասոնցմէ մին՝ տեսնելով սպարապե-  
տը սկսաւ լալ, վասն զի կը վախեր ան-  
կէ, թէ և նա չար չէր: Սպարապետն ը-  
սաւ էլիասին «Ես չեմ ուզեր քովս բռնի  
մարդ պահել, ահա կու լայ այդ տղան,  
ես դարձնուր զանի Շէյխին քով, և անոր  
տեղ ուրիշ մը առ որ յօժարակամ կենայ  
քովս»: — Էլիաս ըսաւ սպարապետին «Ե-  
թէ կը հաճիս, ձեռքս թուղթ մը տալ  
առ Շէյխն ուղղեալ, թեհես կարենամ  
առնուլ այն մեծ Մամուրքը՝ որ ամէն  
օր ձի կը հեծնայ Շէյխին հետ միասին,  
շատ լաւ մէկն է, և է վրացի»: Եւ ըս-  
պարապետն տուաւ անոր ձեռքը թուղթ

մը, յանձնելի առ Շէյխն, զիս իւր ծա-  
ռայութեանը մէջ առնելու համար:  
Նոյն օրը, պարոն էլիաս նամակով մը  
եկաւ առ Շէյխն, և քովէս անանկու ա-  
տեն ըսաւ ինծի. «Մի՛ վախիք բնաւ, ե-  
կայ զքեզ առնելու»: Եւ մտնելով զահլի-  
ճը՝ ուր կը գտնուէր Շէյխն՝ յանձնեց ու-  
նոր սպարապետին թուղթը՝ որ զիս կ'ու-  
զէր: Այս միջոցին ես կամաւ սննեակս  
զնացի՛ որպէս զի զիս կանչել տայ, ինչ-  
պէս որ բրաւ ալ: Եւ ահա եկան ինծի  
իմացնելու, թէ Շէյխն զքեզ կ'ուզէ, և  
ալ զնացի առջևը, ուր կարդաց ինծի այդ  
նամակը: Ես կամաւ իրեն ըսի. «Չեմ ու-  
զեր Գաղղիացուց քով երթալ և կը փա-  
փագիմ միշտ քեզի հետ մնալ»: Այն ա-  
տեն նա ինծի պատասխանեց, թէ «Բա-  
րեկամ, այդ անկարելի է. սպարապետն  
կ'ուզէ զքեզ, նոյն իսկ եթէ նա իմ որդիս  
ուզէր՝ ես չէի կրնար զայն իրեն մեր-  
ծել»:  
Իմ կողմանէս ես շատ զոհ էի Շէյխին  
տունէն ելլելուս վրայ, վասն զի այլ ևս  
երջանիկ չէի հոն այն բոլոր անիրաւու-  
թեանց համար գորս ըրաւ նա ինչդի նոր  
Մամուրքի մը պատճառաւ, որ տղետ մըն  
էր, և ձի հեծնալ անգամ չէր գիտեր: Ես  
զիտամբ Շէյխին ըսի որ չեմ ուզեր Գաղ-  
ղիացուց ձեռքը իյնալ, և թէ «Շատ եր-  
ջանիկ եմ քու ծառայութեանդ մէջ, բայց  
միայն քեզի հաճոյց մ'ընելու համար կ'եր-  
թամ, յուսալով որ դու վերջէն նորէն զիս  
պիտի առնես սպարապետի քովէն»: Նա  
աւելցուց, «Այո, ես զքեզ չեմ թողուր,  
ամէն օր կու գաս զիս տեսնելու»: Յե-  
տոյ սովորութեան համեմատ, համբուրեցի  
անոր ձեռք և վերջին ողջոյններս տուի  
իրեն, և ծառայի՛ որ միշտ հետս էր՝ թամ-  
բել տուի ձիս, և տալով վերջին բարեկներս  
բոլոր ընկերացս՝ մեկնեցայ: Երկու Մամ-  
ուրքներն որ ինծի հետ եղբօր պէս կը  
վարուէին, իբրև դժբախտներ՝ սկսան լալ,  
տեսնելով վերջին վայրկեանը՝ յորում ջը-  
միշտ կը բաժնուէի իրենցմէ:

Իոնապարտ սպարապետի ծառայութեան  
մէջ մտայ ի... (այսպէս), պարոն էլիաս

տարաւ զիս անոր քով, որ սիրով ընդու-  
նեցաւ զիս իւր դահլիճը: Ամենէն առաջ՝  
ականջներս քաշեց եւ յետոյ հարցուց, թէ  
զիտե՞մ ձի հեծնալ, ես ալ՝ այո՛, պա-  
տասխանեցի իրեն. դարձեալ հարցուց ին-  
ծի, թէ զիտե՞մ սրոյ հարուածներ տալ.  
ես ալ իրեն պատասխանեցի, ի՛նչ այո՛ եւ,  
նոյն իսկ շատ անգամ հարուածած եմ Ա-  
րարները, ե ցըցուցի իրեն ձեռքիս վրայ  
ընդունած վէրքս: Կա ըսաւ ինծի «Շատ  
լաւ. ի՛նչպէս կը կոչուիս դու. պատաս-  
խանեցի թէ «Ելայ» . նա ըսաւ, « Բայց  
ասիկայ թրքական անուն մ'է, ի՛նչ էր  
անունդ վրաստանի մէջ? ». — Ես ալ ըսի, թէ  
այն ատեն Ռուսթամ կը կոչուէի: « Ու-  
րեմն կ'ուզեմ ըսաւ, որ ասկէ վերջը թրքա-  
կան անունդ թողուս, ե առաջուան Ռու-  
ստամ անունովդ կոչուիս »:

Յետոյ սենեակը մտնելով՝ բերաւ ինծի  
դամակեան սուր մը՝ կոթիւն վրայ վեց  
խոշոր ազամանդներով, ե զոյգ մը ոսկե-  
զարդ ատրճանակ, ե ըսաւ ինծի. « Ա՛ռ,  
քեզի կու տամ ասիկայ, ե ես վրադ հոգ  
ու խնամք պիտի ունենամ »: Յետոյ մտքը-  
նելով զիս թղթերով լեցուն սենեակ մը,  
անկէ բոլորը փոխադրել տուաւ իւր ա-  
ռանձնասենեակը. ե նոյն օրը, երեկոյան  
ժամը ութիւն՝ ծառայեցի ես իւր սեղանին:  
Ընթրիքէն վերջ ուզեց իւր կառքը՝ քաղ-  
քին շորս կողմը պտոյտ մը ընելու հա-  
մար, ուստի կանչել տուաւ պարոն Լա-  
վինել՝ իւր ձիավար ծառան, որպէս զի  
ինծի լաւ արար ձի մը տայ թրքական  
գեղեցիկ թամբով մը, ե յետոյ ելանք շր-  
ջագայութեան, ես կեցած էի կառքի դռ-  
նակին քովը:

Նոյն իրիկունը, նա ինծի ըսաւ. « Ա-  
հաւասիկ իմ ննջասենեակս, կ'ուզեմ որ  
դու դրանս առջև պառկիս, ե չի թողուս  
մէկու մը ներս մտնել, ես կը վատահիմ  
քու վրադ »: Ես ալ իրեն ըսի՝ պարոն Է-  
լիասին բերնով՝ որ քովս կեցած էր. « Ես  
ինք զինքս երջանիկ կը համարիմ սպա-

րագետի վատահիման արժանանալու  
համար, ե աւելի կը մեռնիմ քան թէ կը  
թողում որ մէկը ներս մտնէ իւր սենեա-  
կը, կընաս լիովին վատահիլ իմ վրաս »:

Երկրորդ օրը, ներկայ եղայ իւր արդու-  
զարդին՝ իրեն սենեկապանին հետ՝ որ կը  
կոչուէր Հէքէր: Դիտաւորութիւնս էր ինծի  
հետ միասին ծառայութեան մէջ մտցնել  
այն երկու Մամուրները՝ որոնք ինծի այն-  
քան սիրելի էին, ե մնացեր էին Շէյխ-  
էլ-Պէքրին քով, բայց, զժախտարար,  
շատ աճապարանքով՝ մեկնեցանք Գաղ-  
դիս:

Թարգմ. Հ. Ե. Ա.



Պրանսա ի դարձի՛ն՝ Այալոյիկն կ'անց-  
նին. Բոնապարտ կը հայցնէ Ռուստամի քե  
ի՛նչպէս կը գտնէ իր ծնած տեղը. « Շատ  
յաւ. աղէկ երկիր մըն է ». կը պատասխա-  
նէ: — Այալոյի մէջ, ուր այցկոչքքի  
ժամանակ էր, կանայք կը հետաքրքրուին  
Ռուստամով՝ իր օտարականով մը, ինչ որ  
տախ կու տայ Պիշէրի ըսելու Բոնապարտի  
քե Ռուստամ արդէն կը դարպասէ, որոնք  
Ռուստամը տեսնելով կը սկսին ծիծաղիլ, ե  
Բոնապարտ կ'ըսէ « Է՛, դու մեզմէ ասելի  
ձարտար ես, Պրանսայի մէջ արդէն կանայք  
քո կողմը ունեցար, միևն մեկը դեռ չու-  
նինք »: — Պիշէրու ցամաք կ'ըլլեն: Քա-  
ղաքին բոլոր իշխանութիւնները Բոնապար-  
տի այցկոչութեան կու գան: Ռուստամ եւ-  
խառնեցակիս մէջ զրազած է իր արքանակ-  
ները յեցնելու: Սեղանատոն երբարա համար  
գորավարը դուրս ելլելով դասի՛նէն « Ի՛նչ  
կ'ընես, Ռուստամ, կը հայցնէ »: — « Ա-  
տրքանակներս կը յեցնեմ. պետք կ'ըլլայ »  
կ'ըսէ: — « Արարիս չենք, կը պատասխանէ  
գորավարը, հոս այս գոռոչութեանց պետք  
չկայ »: Նոյն իրիկունը Բոնապարտ Պարիզ կը  
մեկնէ, բոլորով որ հետևողները ետևէն գան,  
որոնց հետ եսև Ռուստամ: Էքսի քով ա-  
տեք յարձակում կը կրեն սազակներէ, ու-  
րոնք կը կողպուեն եսև Բոնապարտի ար-

1. Վեց օր մնացի իրեն հետ: (Մանօր. մեռագր.)